

# ԳՐԱԿԱՆԱԿԱՆ

## ՏԱՂԵՐ ԵՒ ԳԱՆՁԵՐ

Թ. ՆԱՐԵԿԱՅԻ

Գրիգոր Նարեկացիի վերագրուած տաղերուն և գանձերուն ամրողջական և քննական էրաժողութեան պէտքը զգալի էր վաղաւց։ Այդ պահանջին գոհացում տաղը կոչուած է ներկայ հատորը, որ տրդիւնքն է Մարմինէ մէօչէրեանի բազմամեայ աշխատութեան։ Գիրգը տաղագրուած է Մաշտացի տնուան Մատենագրանի դիտական խորհուրդին սրոշումով, Երևան, 1981։

Հոտորի բովանդակութիւնը կը ներկայանայ սապէս։ Ներածութիւն (էջ 7-56), տաղեր՝ թիւով 21 (էջ 59-130), տասնեակ մը գանձեր (131-225), յաւելուածներ (229-247), ուր տեղ գտած են չորս տաղեր և մէկ գտնէ, ապա կը յաջարդեն ծանօթութիւններ և ցանկեր (251-312)։

Դիտիլի է որ Գրիգոր Նարեկացիի վերագրուած տաղերէն սմանց մէջ կը դառնուին արտասալոր կողմութեամբ բարդ բառեր, որոնց նմաններուն չենք հանդիպիր նորեկացիի այլ գորութիւններուն մէջ։ Ակնարկուած այդ բառերն են, անելինանեմ, եիլնալոյ, լիրինարինդ, ծայրինասե, կողինալուսիր, կուսինածոյ, հեղինաւրեալ, մահինալուրոչ, մատինալորին, ոսինակոտ, ուխինահոս, պայինաւես, վեհինանեմ, ցոփինանեմ, ցոփինըրազ, փայլինազորդ, փաղինաաւար, փրբինազարդ, և օյլինատիպ։

Ճէին, “(կե) մարդկութեան համարիւր, զի մարմինն աստուածացուցանիւր, որպէս երկաթն ի հուրն միանայ, այնպէս եւ մարդկութիւնն յաստուածութիւնն։ Եւ զոր ինչ մարդկաբար զիջանէր, հարկիւ ոչ կրէր, այլ կամաւ, որպէս զվիշապն<sup>20</sup> զկիրսն տեսանիլով ի կարթն ըմբռնիւր։

(Ծառ. 18)

Նմանաձև բարդութեամբ բառերու կը հանդիպինք սակայն ուրիշ բանաստեղծի մը մօտ, Սահմանոս Սիւնեցիի, այսպէս։ Աբրահամինավորձ, անելինացին, հերձինաւաղուց, նոյինասաս, շաւիլիմաւորի (կամ շառաւեղինաւեօրին), ունինախոռով, և օ. ձինաւած (Բանքեր Մատենագրարանի, թ. 11, էջ 286-287)։ Այս իրողութիւնը կը թէլագրէ որ ակնարկուած այդ տաղերուն հեղինակ նկատուի Սահմանոս Սիւնեցին։

Այս հիման վրայ մնոր իմ աւետիք սկզբնաւորութեամբ Վարդապատի տաղը և ընծայելի է Սահմանոս Սիւնեցիին։ Այդ տաղը անանուն է, և ունի յատկունական բարդութեամբ, արգիֆնածագում, և սկինապործ բառերը (Սիրոն, 1963, էջ 177)։

Հատ այս Նարեկացիի վերագրուած տաղերէն եօթ հատիք հնգինակութիւնը պիտի երթայ Սահմանոս Սիւնեցին։ Այդ եօթ տաղերն են հնաւեալները, ըստ սկզբանակրուն։

Անուն անելին,  
Աւետիս մեծ խորհրդոյ (մէկ մասը),  
Էինն (մինն էին ել,  
էն էին անէին,  
Յանկարծանչեաց,  
Յոռոջ քան շարժիցն,

Սկզբնազարդ գոյիւ + Զոյն կենդանատառներ

Այս ձեռով Սահմանոս Սիւնեցին կ'ունենայ ինը տաղեր։

Ա. Քէօչէրեան այս հատօրին մէջ տեղ տուած է տասնեմէկ գանձերու, որոնցմէ երեքը, Գանձ լուսոյ, Գանձ բաղալի, և Գանձ անքնին, նսէիրսւած Սուրբ Հոգուոյ Ֆալստեան, Սուրբ եկիդնեցւոյ, և աստուածընկալ Սրբոյ Խաչին, ընդունաւած են վաղուց իրեւ հարացաւ երկներ Ս. Գրիգոր Նարեկացիի։ Այս գան-

Ժբառ. Ա. Յ. ՄՐՃԱՆԻՆԻ

## ՆՈՐԻՑ ԵԿԵՂԵՑԻԱՎԱՆ ՍԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐԻՋ

Միշազգային առևտուրական քարտաւունները ոչ թէ միայն անցել են Արաւաշտափ վրայով, այլ Պարսիկների ու Հռոմէական կայուրութեան միջև կնքաւած մի պայմանագրով, եղել է այն երեք կարևոր կենտրոններից մէկը, որտեղ պարսկական տէրութեան առնձաններից եկող առևտուրականները հնարաւորութիւն են ունեցել Հռոմէական կայուրութիւնից եկող առևտուրականների հետ հանդիպելու և իրենց պարանքները փախանակելու: Խօս ՀՀայաստանի թաղաքներում զանգուածաբարոր ապրում էր Յօյն, Ասորի և Հրետյ, մասամբ էլ Իրանական (Պարթև, Պարսիկ) ազգաբնակչութիւնը, որը բնակւած էր առանձին թաղամասերով՝ ռաւաններուց: Հրէական Թալիմուտի առևտաններից կարելի է եղբակացնել, որ հրէական համայնքը կազմաւմ էր առանձին թաղամաս — զգացությա (galata), որի գլուխը կանգնած էր ռուսօք — res galata: Այս թաղամասերը միենայն ժամանակ կը ըստական համայնքներ էին, քանի որ իւրաքանչիւր է թռնի կական միաւորը առընթերում էր միւսից նաև իր պաշտամօւնքով<sup>14</sup>:

Այս ամբողջը գրեցինք նրա համար, որպէսզի ցոյց տանք թէ Թարթողիմէտու և մանուանդ Թադէոս առաքեալուները, որոնք արևելեան երկրներում՝ Միջագետաքում, Ասորիքում ու Պարսկաստանում են գործել, իրենց ճանապարհորդութիւնների ընթացքում անպայման մտուծ պիտի լինէին նաև Հայաստան: Սակայն ինչպէս այս, այլև միւս առաքեալուների գործունէութեան այդ ժամանակշրջանի պատմութիւնը, հիմնականում գիտենք աւելի ուշ գարերից մէզ հասուծ տեղեկութիւններից և յատկապէս աւելի ուշ գրի առնուած աւանդութիւններից ու գրոյցներից: Այդ պատմուով էլ այդ ժամանակ կազմաւորուած ամէն մի եկեղեցի իր ծագումը հիմնաւորել է նման աւանդութիւնների ու տեղեկութիւնների վրայ: Մաղաքիա Սրբագունը աւղագուանուլիք այդ հարցին գրել է. «Ամէն եկեղեցիներու ծագումին վերաբերող եղիլութիւններան թափանցիլի վրագոյցը մը ներքե ծածկուած են, և մեր հնատազառութիւններէն կը խուսափին

ու հայ ժողովրդի Պատմութիւնն, էջ 310:

Անը կը ներկայանան Գրիգորի Երդ ծայրակազով, և որոնց մէջ կը տեսնենք մաղթանք ժամանակի թագուարութիւննամար, զգթագուարոն մեր իւրոք զտւակօքք բառերով: Միւս գանձերը ունին տեղի կամ նուազ առընթերութիւններ, պարունակելով հանդերձ ակնրախ և առատ նմանութիւններ նարեկացիի հարազատ գանձերուն ննաւ:

Աշխատասիրողը՝ ծանօթագրութեանց կարգին մատնանշած է ազերս մը Եկեղեցւոյ և Տապանակին, և Վարդավառի տօնին նստիրուած քարոզներու միջև, իի, տող 48–56, և իլ, տող 41–49: Կ'արքէ աւելցնել որ Վարդավառի քարոզը աղերսակից է նաև Հոգեգալուտեան քարոզին, իլ, տող 136–142, և իի, տող 119–126:

Ատէ զատ կան ուրիշ նմանութիւններ ալ: այսպէս: Ս. Գրիգոր Լուսաւորչէ, և Ս. Խաչին վերաբերող քարոզներու

մէջ համեմատելի են, իԶ, տող 151–153, և լ, տող 79–84: Դիտելի է նաև Վեհափիման յատուկ քարոզին մէկ հատուածք, իթ, տող 134–138, որ առնչակից է Նարեկի Ութուններորդ Բանին առաջին պարբերութեան:

Հատուրին զարդերը կը կազմեն երկու նկարներ, մին կը ներկայացնէ Ս. Գրիգոր Ներեկացին՝ գունաւոր պատգրութեամար, իսկ միւսը՝ Նարեկայ Վանքը, ուս ու ճերմակ: Գրիգոր ունի մագուր և խնամեակ պատգրութիւն, սակաւաթիւ վրիպակներով:

Գրիգոր Նարեկացիի տաղերուն և գանձերուն ուսումնասիրութեան ասպարէզին մէջ կարենը քայլ մըն է առնուած այս գիրքով, և աշխատասիրողը արժանի է գնահատութեան իր կատարուծ ոքնաշան գործին համար:

Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ